

զան մը կոնակը կը բեռնաւորեն։ Եւ ա-  
սով այս ետքիններս ջրոյ մեծագոյն քա-  
նակ մը ասդիս անդին տեղափոխելու  
կարող ըլլալով, հնդկային քաղաքաց  
հեռագոյն կողմերն ալ ջուրը կը տանին։  
Բայց միայն անոնք որ վարժած են այս  
սովորութեան կարող են տիկերու մէջ  
պահուած ջուրը խմել, որ անախորժ  
համ մը կը ստանայ։

### ԱՆԳԼԻԱԿԱՆ ՍՈՎՈՐՈՅԹՔ

Ամեն մարդ որ իր անձնական պատ-  
ոյն գիտակցութիւնն ունի, ռամիկ ա-  
րարողականին խնդիրներէն վեր է.  
վասն զի բուն քաղաքավարութիւնը,  
այն որ սրտէն և ազնուական գգացմուն-  
քէ առաջ կու գայ, ամեն երկիր մի և  
նոյն է. սակայն Անգղիա այն կանոն-  
ները՝ որոնց վրայ կը կայանան ընկերու-  
թեան դասակարգական աստիճանները,  
անանկ խիստ են և անանկ ճշգութեամբ  
կը պահուին, որ ամեն օտարական ուղէ  
չուղէ պէտք է այն տղայական քաղա-  
քավարութեան օրէնքները սորվի՝ եթէ  
չուղեր իրը անսովոր մէկ մը և անկիրժ  
սեպուիլ։

Օտարականաց ամենէն սովորական  
սխալմունքներէն մէկը, կը գրէ ֆրանկ.  
վէյ, ուր տիտղոսը իրենց անձին սեփա-  
կանելն է, որ միայն ասպետաց, պարո-  
նայց, խորհրդարանի անդամոց և ուրիշ  
քաղաքական պաշտամունք ունեցող  
մարդիկներու կը տրուի։ Սակայն ամե-  
նէն մեծ վրիպակը՝ այս ուր տիտղոսը ըն-  
տանեաց մականուան նախադաս դրուի-  
լըն է, որ ըստ ինքեան միայն անձին  
յատուկ անուան կը նախադասուի։

Առջի ժամանակները՝ այն ամեն մար-  
դիկ որ ծառայական վիճակէ չէին՝ այլ  
և ոչ տիտղոս մը ունէին՝ Master վերա-  
դրականով կը կոչուէին, որ հիմա միայն  
տղոց կը տրուի։ Մասդիր լէմպդրն՝  
լէմպդընի պղտի տղայն է։ Ստուարդնե-  
րու ժամանակէն ետքը, մեծ մարդու մը

գրելով, պէտք է Master տիտղոսը հա-  
մառօտել այսպէս Մ։ ամբողջ գրելը՝  
անքաղաքավարութիւն է։ Տղոց նկատ-  
մամբ խօսելով Master ըսելու է, այլ  
երբ հասակաւոր մարդու մը վրայ կը  
խօսուի՝ էական բան է դիտելը որ Mister  
զուրցուի։ Այսպէս ալ ոչ երբեք Mistress  
ամբողջ կը դրուի։ այլ Mrs., և կ'ար-  
տաբերուի միսիս։

Աւելի դիտելի անկանոնութիւններ  
Mirs տիտղոսը կը ներկայացնէ։ Ընդ-  
հանրապէս կը զուրցուի Միս Սարաա,  
Միս Մէրի, և այլն. բայց պէտք է դիտել,  
առաջին . որ ընտանեաց մը երէց աղջի-  
կը, ըստ պատշաճութեան օրինաց, չկըր-  
նար իր մկրտութեան անուամբը կոչուիլ  
խօսուած երիտասարդ մը որ ձէնը, Միս-  
դըր Սիտտընսի երէց աղջիկը իրեն հարս-  
նացնելու վրայ է, չիկրնար զան Միս ձէն  
կոչել, այլ նա մանաւանդ Միս Սիտտընս.  
բ. որ ազնուատոհմ ընտանիքի մը երէց  
աղջիկը ոչ երբեք իր մկրտութեան անու-  
նը կը կրէ. դեռ որորոցը եղած ժամանա-  
կը՝ է միշտ Միս ֆրուտֆըրտ կամ Միս  
Պըտտէդ. գ. կըսեր ճիւղի մը երէց աղջի-  
կը՝ ամեն անգամուն որ երէց ճիւղին երէց  
հօրեղբօրորդուոյն հետ կը գտնուի, ըն-  
տանեաց մականուամբ կոչուելու իրա-  
ւունքը կը կորսնցնէ. ու ան ատեն կ'ըլ-  
լայ Միս իւլիա, Միս Արապէլլա. . . .  
Բայց հօրեղբօրորդին գնացածին պէս՝  
մէկէն կը դառնայ նորէն կ'ըլլայ միս  
Գրուուֆըրտ։

Տիտղոս ունեցող ընտանեաց կրտսեր  
տղայք պատուելի տիտղոսին իրաւունքն  
ունին, ու կը կոչուին honorable Mr.  
Mrs. կամ Miss։

Քաղաքացւոց տներուն մէջ ծառա-  
յութեան անձնաց ամենեւին տիտղոս  
մը չտրուիր ոչ մէկ և ոչ միւս սեռի։  
Ծառայք իրենց անուամբը կը կոչուին.  
աղախինք՝ իրենց պարզ մականուամ-  
բը։ Այսպէս աղախնոյ մը խօսելով կը  
կանչուի, Ռէպէր, Սմիթ, Ռւիզզը, և  
այլն։

Ասպետի մը կամ պարոնի մը կինը<sup>lady</sup> տիտղոսը իր աղգատոհմին անուա-  
նը վրայ կ'աւելցունէ և ոչ երբեք մկր-

տութեան անուանը վրայ, եթէ չուզեր իբր անամօթ յափշտակող համարուկիլ. Եւ յիրափորայս առաւելութիւնը միայն լրտերու, կոմներու, դերակոնսերու և զբսերու աղջկանց պահուած է. այսպէս այս ետքիններս կը կոչուին լէտի լուիզ, լէտի լիւսի: Եւ այս՝ ծննդեան առաւելութիւն մըն է՝ որ երեք չկորասուիր:

Նաև կենաց ամենայն սովորութիւն խստիւ ըստ տիտղոսաց կը կարգադրուի, մինչև նաև ընտանեաց ամենընտանի բաներու մէջ: կարգին նախնաւորութիւնը և ոչ հիւրասիրութեան նկատմանքներու տեղիք կու տայ:

Անգղիական ճաշի մը անփոփոխելի հիմք ձուկ մը և խորոված մըն է. բոլոր մնացածը երկրորդական է: Բայց այն արարողութիւնը նշանաւոր ընողն ոչ այնչափ երկրորդականներուն բազմութիւնն է՝ որչափ առջի երկարքին հսկայաւոես մեծութիւնը: Նախ ձուկը կու դայ: Նշանաւոր հրաւիրեալ մը ըլլալու որ ըլլայ՝ սալամոն մը կամ մեռինէս մը կը հանուի, մեղրի մը չափ մեծութեամբ, հանդերձ այլ և այլ տեսակ տեսակ համեմներով որ Անգղիա շատ ախորժելի են, ու համերնին սաստիկ էրող: Ասոնց մէ ետքը կը հանուին գաղղիական ոճով պատրաստուած կերակուրներ, շատ եփած վայրի որսոյ միսեր, քիչ մը հինյած թուշնականներ, ու ծանրամարս խմորեղէններ: Խորովածը՝ տեսակին և հրաւիրելոց թուին համեմատ կ'ըլլայ, ու հոմերական ժամանակի խրախճանաց արժանավայել է: Երկրորդական կերակուրները շատ ու անսովոր են. ամենուն միջէն ամենէն սովորականը տեսակ մը սլլակինդի է վայրենի կանաչեղէններով պատրաստած, ինչպէս խաշնազեղի կամ հաղարջի ցօղուններով: Շատ անգամ ալ հազարներ կէս կէս կտրած իբր աղցան կը մատուցուին, զոր ոմանք տերեններուն ծայրը աղի մէջ թաթխելով անանկ կ'ուտեն: Ծնդեղէնները սովորաբար ջրի մէջ կը խաշեն և առանց ուրիշ պատրաստութեան այնպէս խսրովածին հետ կը հրամցնեն: կերակրեղէններէն ետքը կու դան Զէսոլրի և

Սղիզընի ահագնատես պանիրներ ու նաւակաձև թարմ կարագ. անմիջապէս ետքը պտուղը կու դայ, յետոյ ամեն բան կը վերցուի, մինչև սեղանոյ փառցը, ունորէն գինի ու գաւաթներ կը բերուին. Սեղանին վրայ միայն գինի կը տեսնուի. իսկ գարեջրոյ համար մասնաւոր արարողութիւն մը կայ. ծառաներէն մէկը սկաւառակ մը կը մատուցանէ՝ որուն վրայ գաւաթը պէտք է դնել, որ ծառան կը տանի գարեջրուր կը լեցնէ կը բերէ: Ասանկ ընելու որ չըլլաս, սպասաւորը գաւաթդ պիտոր շօշափէ՝ որ վայելութեան դէմ է:

Այս արարողականին օրէնքները ոչ միայն ազնուականաց դասերը կը պահեն, այլ քիչ շատ բոլոր Անգղիացիք. բաց ՚ի երկու ազնուականութիւններէ՝ ազնուականք ոօնիլից — և բարետոհմք — gentry —, հասարակ ժողովուրդը ուրիշ շատ մը խտիրներ հնարած է: Այն մարդը որերկու միլիոնի տէրէ, պատուականագոյն է քան զայն՝ որ միայն մէկ և կէս միլիոն ունի, և այսպէս հետզհետէ. այն վաճառականն որ առուտուրէ քաշուած է՝ նախաղաս է քան զայն որ դեռ ևս կը շարունակէ. և ով որ իր եկամտից միջոցաւը կ'ապրի՝ բարձրագոյն է քան զայն որ ճարտարութեան մը զբաղած է: Զենք ուզեր ուրիշ հարիւր ու մէկ դասերու ազնուականութեանց վըրայ խօսիլ. վասն զի ան ատեն հոմերական թուարկութիւններ պէտք է ընել: Եւ այսպէս այս դասակարգութեանց զանազնութեամբը, ամեն մէկուն ծննդեան, ճոխութեան, արհեստին ու վիճակին համեմատ՝ սահմանը որոշուած ըլլալով, գիւրին է գուշտիկ ինչ աստիճանի պատութիւն պէտք է տիրէ ընկերական վերաբերութեանց մէջ:

Երբ մէկը լոնտրայի փողոցները կը քալէ, երբ այն բազմաթիւ օմնիպուսներու և ուրիշ տեսակ տեսակ կառաց միջէն, կ'անցնի այն ժողովրդեան բազմութիւնը՝ կը տեսնէ որ հրապարակներու, կամուրջներու ու ժուռ գալու տեղուանք կը վիստայ, չիկրնար սկզբան ըմբռնել ինչու համար այն աչքի զարնող փառա-

ւորութիւնները, այն չքեղ փառացի կառքերը, այն ճոխ խանութները, այն հասարակաց շէնքերը, անանկ տխուր երեսյթ մը ունին. և հազիւ թէ կը ջանայ իր մտաց այն բանին պատճառը տալ, կը տեսնէ որ այն որ Լոնտրան անանկ տխուր կ'ընէ, իր արուեստներէն ու վաճառականութենէն գուրս, և հասարակժողովրդեան պակսութիւնը՝ որ ոգելից կեանքի մը է ական տարրն է: Բարի զու մէջ այս ժողովրդական տարրը ամեն դին կը գտնուի, փողոցներն ու հրապարակներն իր ներկայութեամբն է որ կը զուարթացնէ, Շօսէ տ' Անդէն, ֆօպուր Անդ Անդուան, ամեն դին կը գտնուի. Եթէ թէատրոնական տեսարանք կան՝ հոն ալ կը գտնես. ինչ արարողութիւն ըլլայ՝ ինքն կը խառնուի, ինչ հանդէս կայ՝ ինքն է գլխաւորապէս ներկայ գրտնուղը: Լոնտրա ընդ հակառակն կարծես որ ժողովուրդ չկայ, և անանկ կ'երեայ իբր թէ քաղաքը ազնուականներէ ու մուրացկաններէ կը բաղկանայ: Սովորութիւնները միակերպ են, միակերպ բնաւորութիւնները, միակերպութիւն կը տեսնես զէմքերու վրայ, միօրինակ շարժմանց կերպերը: Ամեն մարդ սե կը հազնի, ամեն մէկը նոյն տխուր ձեռվ կը զրունու, և ամենուն վրայ ձանձրացած մարդու եղանակ կը կարդաս: Արհետաւորը, վաճառականը, պարապորդը մի և նոյն հասարակաց տունը – public – house – կը մտնեն, նոյն լրիկ կերպարանքը կը պահէն, և առջի բերան ամենսին տարբերութիւն չեն երևցներ: Թէ որ ժողովրդական մը ուրիշ ընկերի մը հանդիպի, ինչպէս ազնուական մը ուրիշ ազնուականի՝ ասանկ կը զուրցէ. ինչ գեղեցիկ օդ : – Աքանչելի՛ օր, կը պատասխանէ միւսը. յետոյ իւրաքանչիւրը ճամբան կը շարունակէ: Հանէ լորտի մը ծառային վրայէն իր նշանազգեստը, իր տիրոջը հետ կը շփոթես. ինքն ալ մի և նոյն խիստ ու չափեալ կերպն ունի, մի և նոյն պաղ և արհամարհող հայեցուածքը: Բոլոր Անդղիացիք կարծես թէ մի և նոյն կաղապարէ թափուած են:

Եւ այսպէս Անդղիացիք նաև ամենէն մանր բաներու մէջ իրենց հաւասարութեան սկզբանը գէմ ունեցած հակառակութիւնը կը ցուցնեն: Վաճառական մը՝ ստեղլիններով իր հաշինները կ'ընէ, բժիշկ մը կամ ուրիշ ազատ արհեստի ետեւ ինկող մը՝ կինէով կը հաշուէ, թէպէտ և այդ զրամն ալչգործածուիր: Ազատ արուեստից շահը այս բանիս մէջ այս կ'ըլլայ, որ ցուցնելու համար՝ օրինակի աղագաւ՝ բժշկի մը վիճակը որչափ յարգելի է, մէկ այցելութեան մը համար մէկ կինէի արժէքը կը հատուցուի, որ է մէկ լիրա ստեղլին և մէկ շիլին, մինչդեռ գեղավաճառին միայն մէկ լիրա մը կը տրուի:

Դժուարին է գուշակել ինչպէս սովորութիւնը բռնաւորի պէս տիրած է. զրեթէ որոշուած է զրանը զարնելու հարուածոց թիւը:

Մանր առուտուրի վաճառքը կամ ծառայից վերաբերեալ նիւթերը՝ գլխաւոր դռնէն մտնալ չեն կրնար: Նամակաբաշխ սպասաւորը որպէս զի մերժուելու վտանգէն ազատ ըլլայ՝ պէտք է ուշդնէ որ երկու հարուածով նշան տայ: Հանդարտաբարոյ մէկ մը հինգ հարուած որոշ որոշ պիտոր տայ. խաթունները շատ մը թեթև ու շուտ շուտ հարուածներով իրենց գալուստը կը նշանակեն:

Օտարական մը՝ որ անձին պատիւր կ'ուզէ՝ պէտք է յատուկ նշանակութիւն ունեցող բառերէ վախնայ: Վայ իրեն եթէ խօսելու ժամանակը անդրավարտիքի կամ շապիկի անունը արտաքերէ. հանգերձից նկատմամբ՝ միայն գլխարկի ու զգեստի անունը տալու իրաւունք ունի. սեղանի վրայ պէտք է զգուշանայ թունականի մը ազդրը ուզելու. պէտք չէ զարմանայ որ բիանոյի մը ոտքերը ծածկած է. պարկեշտութիւնը ասանկ կը պահնջէ: Լոնտրան շատ ցոփ քաղաք մընէ, սակայն խօսքերու մէջ շատ զգուշաւոր: Ինչ օր խօսակցութեան արարողութեանց ցուցակին մէջ նշանակուած չէ՝ կ'ըլլայիւրի – shocking –: Այս եղանակը կամ կեղծաւորական կերպը՝ որսւն

գէմ այնչափ զրգուեցաւ Լորտ Պայրն, Անդղիոյ ամենածանր բարոյական հիւանդութիւնն է. պէտք է որոշեալ բառերը գործածել՝ եթէ մէկը չուզեր ցենթուանի պատիւը կորսնցնել. կրօնքի, քաղաքականութեան, մատենագրութեան մէջ պէտք է մէկը աղէկ որոշ կարծիք ունենայ՝ եթէ չուզեր շոքինկ և անհամեստ համարուիլ: Ասկէ՝ անդղիական ընկերութեան հասարակ խօսակցութիւնները զուրկ են ամեննին նախատիպ կնիքէ և բոլորովին ցամաք:

## ՀԻՆԴ ՇԱԲԱԹ ՕԴԱՊԱՐԿԻ ՄԷջ

ԱԽԱԳԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ ԵՐԻՑ ԱՆԴՀԱՍՑԻՈՑ  
ՅԱՓՐԻԿԵ

(ՏԵՍ ԵՐԵՍ 317)

— Հանդարտէ, սիրեցեալդ Տիք, պատասխանեց տղբդորը: կը հասկընամքու կրիցդ պատճառը: Դու ինձի նեղացած ես, վասն զի իմ նոր առաջադրութիւններս քեզի դեռ չեմ հաղորդած:

— Ասոնք նոր առաջադրութիւններ անուանելու սիրտ ունի:

— Շատ զբաղած էի, շարունակեց ըսելու Սամուէլ, առանց ուշ դնելու անոր խօսքին, շատ բան ունէի ընելու: Բայց ապահով եղիր որ ճամբայ չէի ելլեր առանց քեզի դրելու...

— Է՞ն, ատոր ամեննին փոյթ չունիմ:...

— Վասն զի զքեզ հետս կ'ուզեմ տանիլ:

Սկովտիացին այծեման պէս նետուելով վեր ցատկեց:

— Ի՞նչ. միթէ երկուքս ալ կ'ուզես որ Բէթղեհեմի<sup>1</sup> խենդանոցը փակեն:

— Յոյս վրադ դրած եմ ապահովապէս, սիրեցեալդ Տիք, և շատերու վրայ զքեզ նախապատիւ ընտրած եմ:

Քէննըտի ապշած մնաց:

— Թէ որ տասը վայրկեան ինծի մտիկ ընես, պատասխանեց հանդարտաբար տղբդորը, ինծի շնորհակալ պիտոր ըլլաս:

— Առանց կատակի կը խօսիս:

— Ամեննին անկատակ:

— Եւ եթէ հետդ գալու չհաւանիմ:

— Դու հրաւէրս պիտոր չմերժես:

— Բայց մերժելու որ ըլլամ:

— Մինակ ճամբայ պիտոր ելլեմ:

— Նստինք, ըսաւ որսորդը, և առանց կրից խօսինք: Որովհետև ըսածդ կատակ մը չէ, կ'աժէ որ վիճաբանենք քիչ մը:

— Վիճենք նախաճաշիկ ընելով, եթէ քեզի անհաճոյ չէ, սիրեցեալդ Տիք:

Երկու բարեկամներն մէկմէկու դիմացը նստեցան պղտի ստովի մը առջեւը, սանտվիչի<sup>1</sup> բարդ մը և թէյի խոշոր աման մը մէջերնին:

— Սիրեցեալդ Սամուէլ, ըսաւ որսորդը, քու մտածութիւնդ յիմարական է. անկարելի է. ոչ ծանրախոհ բան է և ոչ գործադրելի:

— Այս՝ փորձը ընելէս ետքը կը ստուգենք:

— Բայց բուն ալ այս փորձն ընելու չէ:

— Ինչու համար. կը խնդրեմ:

— Հապա վտանգները, և ամեն տեսակ արգելքները:

— Արգելքները, պատասխանեց Ֆերկը ըներն ծանրաբարոյութեամբ, անոր համար եղած են որ մարդ անոնց յաղթէ. իսկ վտանգներու նկատմամբ, ովկ կրնայ յոյս ունենալ անկէ փախչելու: կենաց մէջ ամեն բան վտանգ է. կրնայ վերջի աստիճանի վտանգաւոր ըլլալ ստովին առջև նստիլը՝ ինչպէս զլխարկը գլուխը անցնելը. միւս կողմանէ պատահելիքը պէտք է պատահածի պէս համարել, և ներկայն ապագային մէջ նշմարել, վասն զի ապագայն ուրիշ բան չէ՝ եթէ ոչ քիչ մը հեռաւոր ներկայ մը:

1 Խենդանոց ՚ի Լուսոն: